

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԵՏՈՒԹՅԵՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՔԻ

թ.

Մեր նախորդ ութը յօդուածներուն մէջ քննեցինք Պետութեան և Եկեղեցւոյ յարաբերութեանց ծագումը, ատանց զարգացումը և վերջապէս Պետութեան և Եկեղեցւոյ յածանման պատճառները, և ցոյց տուինք թէ ասոնք Հռոմի Եկեղեցւոյն և եւրոպական պետութեանց վերաբերումը իրականութիւններ են. որովհետև Հռոմի Եկեղեցին չ որ աշխարհական պետութեան մը զօրութիւնն ու միջոցները զարգացուց իր ծոցին մէջ, ազգեց և իշխեց քաղաքական կարգերու վրայ, և հետեւարար բոլորովին սխալ և անիմաստ է Հայաստանեաց Եկեղեցւոյն վերաբերումով զործածել Պետութեան ու Եկեղեցւոյ բաժանման բանաձեւ:

Բոլորովին նո՞ր տեսակէտք մը քննեցինք նաև Հայց. Եկեղեցւոյն դիրքը մեր եկեղեցական պատճութեան քանի մը չըջաններուն մէջ՝ հանդէպ նոյն ինքն հայ պետութեան և հանդէպ Հայաստանի վրայ գերիշխող քրիստոնեայ ոչ-քրիստոնեայ պետութիւններու. իսկ վերջին երկու յօդուածներու մէջ քննեցինք Պօլօմէիկին և Ազգային Ահնմանարդուրինը, որոնց առաջնորդ պաշտօնապէս կարգուկանոնի տակ առնուած է Հայց. Եկեղեցւոյ Հոգեոր վերին իշխանութիւնները մուսաստանի մէջ, իսկ երկրորդով՝ Թիւրքիոյ Հայց պատրիարքութեան զործերուն կանոնարորումը՝ թէ իսկ ներսը և թէ հանդէպ թիւրք պետութեան:

Եւ որովհետեւ մուսաստանի և մուսաստանի ենթարկեալ երկիրներու մէջ, խորհրդային կարգերու հաստատութեամբ, Եկեղեցին մասնաւորապէս նշաւակ եզաւ խորհրդային սկզբունքներու և ըմբռնումներու սաստիկ կիրարկումներուն, Խորհրդային մուսաստանի գուրս, պետական և վարչական այդ նոր կարգերէն բոլոր խանդավագուղներ սկսան արդարացնել Եկեղեցւոյ դէմ ձեռք առնուած միջոցները, միշտ Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման բանաձեւով: Եւ պէտք է արձանագրին յատուկ խնամքով թէ Հայաստանէն գուրս հայ մամուլը յաճախ շիշտեց այդ բանաձեւը, առանց սակայն խնդիրը սերտած և ուսումնասիրած ըլլալու պատճութեան լոյսերուն տակ, և առանց քննած ըլլալու Հայց. Եկեղեցւոյ խկական զիրքը մուսաստանի և Թիւրքիոյ մէջ, մեզի ժամանակակից իրադութիւններուն ապացոյցներով: Աշխարհական թէ Եկեղեցական, գրքացին, խօսեցան Հայց. Եկեղեցւոյ վերաբերումով, Պետութեան և Եկեղեցւոյ բաժանման օրինաւորութեան և պէտքին վրայ, երբ իրականութեան մէջ զոյսութիւն չունեին, զոր օրինակ «մուսահայց» և «Ճանկահայց» մէջ, այդպիսի երկու եզրներ՝ ըստ Պօլօմէիկի և ըստ Ազգային Ահնմանարդուրինաւ:

Առանց հակառատմական հաւասարութեալ ընկերու սակայն, ուղղակի պէտք էր ըսուիլ թէ խորհրդային կարգեր բացարձակապէս կը մերժեն կրօնքը և կրօնքի վերաբերեալ ամէն բան: Եւ արդէն այս է շիտակ ըմբռնումը. այսինքն խորհրդային պետութիւնը, անկրօն է սկզբունքով, և հետեւարար իր սկզբունքովն իսկ հակառակ է ան ամէն բանի որ կրօնքի և Եկեղեցիի հետ կապուած է: Եւ որպէս զի կարենայ հասնիլ իր նպատակին ո՛չ միայն կը հալածէ Եկեղեցին ուղղակի և անուղղակի միջոցներով, այլ նաև նոր սերունդը կը զաստիարակէ հակակրօնութեամբ: Այս է զժրախար իրականութիւնը, զոր բարեքելու կամ պարտկելու ունել փորձ, ըլլայ խորհրդային երկիրներու մէջ, ըլլայ առանց սահմաններէն գուրս, անպէտ իմաստակութիւն է:

Քանի որ այս է իրողութիւնը իր ամէնէն պարզ ձերին մէջ, այլևս աւելորդ է Եկե-

զեցւոյ և Պետութեան բաժանման սկզբունքը ջատագովիք այս ու այն կերպով, և այն-պէս կարծել և կարծել տալ նաև խորհրդային երկիրներէ զուրս գտնաւող ժողովուրդ-դին թէ, ինչ որ տեղի ունեցաւ և կ'ունենայ խորհրդային երկիրներու մէջ, պարզա-պէս Պետութեան և Եկեղեցոյ բաժանման խնդիրն է և ո՛չ այլ ինչ: Կամ թէ Եկեղեցին ա-զատ թողուած է Խորհրդային երկիրներու մէջ, Եկեղեցիներ բաց են ամէն տեղ, ուզողը կ'երթայ, չուզողը չ'երթար: Ասիկա արտաքինն է իրականութեան. ներքինը բոլորովին տարրեր է, և մեր ուսումնամիբութեան ծրագրէն զուրս է քննել տիրող իրականութեան ներքինը Խորհրդային երկիրներու մէջ:

Մեզ, Հայերուս համար մանաւանդ, աւելի օգտակար է տեղեակ ըլլալ Խորհրդային երկիրներու մէջ տիրող պետութեան սկզբունքներուն և այդ սկզբունքներով յառաջ հ-կող իրականութիւններուն քան թէ սխալ և անհիմ մեկնութիւններով ինքնախար ըլ-լալ, կամ ինչպէս կ'ըսուի՛ ջայլամի նման զլուխը աւազներու մէջ խօթել, չտեսնելու համար թէ ի՞նչ կ'անցնի կը զանայ իր չուրջը:

Որպէսզի Սիմոնի էջերուն մէջ մէր ըրած ուսումնամիբութեան Եկեղեցութիւնները զիւրին ըմբանուի մեր ընթերցողներու կողմէն, կ'ուզենք երկու մէծ և զօրաւոր պետու-թիւններու վրայ ուշագրութիւն դարձնել: Ասոնց առաջինն է Անգլիա, որուն Եկեղեցին պետական է, երկրորդն է Միացեալ Նահանգաց Ամերիկան, ուր պետութիւնը բաժնուած է եկեղեցիէն:

Անկլիքան Եկեղեցին կամ Անգլիոյ Եկեղեցին պաշտպանուած է օրէնքով (The Church of England which is established by Law): Established' բառին սո-վորական առումով՝ կը նշանակէ հաստատուած, բայց հո՛ս մասնաւոր խմաստ ունի այդ, և կը նշանակէ պաշպանուած և ուժաւորուած (supported and strengthened) պետութեան կողմէն: Եւ ասոր համար է որ Անգլիոյ թագաւորը պէտք է անգամը ըլլայ պետական եկեղեցւոյն. վասնզի ի՞նքն է զերագոյն կառավարիչն Եկեղեցւոյն և պաշտպանը հաւա-տոյ (ասոնք պաշտօնական տիտղոսներն են Անգլիոյ թագաւորին):

Պետական եկեղեցւոյն ժողովներուն որոշումները իրենց օրինական ոյժը կ'առնեն Թագաւորին հաստատութեամբ. իսկ Թագաւորը կը հաստատէ այդ որոշումները իր Առողջապահին (Parliament) միջոցաւ:

Եկեղեցական ժողովներ, ի հարկին, վերաքննութեան համար կը դիմէն Թագաւոր-ին Մանաւու ժողովին (Privy Council), որ գերազոյն տականն է պետութեան:

Այս Մանաւու ժողովը չի կրնար եկեղեցական կանոն զնել, բայց կրնայ քննել ե-կեղեցական կանոնները, տեսնելու համար թէ ատոնք բատ օրինի խմբագրուած են: Առողջապահն ալ չի կրնար եկեղեցական կանոն հաստատել, բայց կրնայ քննել թէ ա-տոնք համաձայն են երկրի օրէնքներուն, և Առողջապահի հաստատութենէն ետքն է որ եկեղեցական կանոնները կ'ստանան իրենց օրինական ոյժը և կը զործադրուին իր-ըն օրէնք:

Մատունիչ ընենք ամէնէն նոր օրինակը. — Անկլիքան Եկեղեցին իր Աղօրագիրը կամ ժամացիրը բարեփոխեց, տարիներու փորձառութիւնն և ուսումնամիբութիւնն ետ-քը, և բարեփոխուած կամ սրբազրուած զիւրքը զնաց Խորհրդարան, որ սակայն չվա-ւելացուց զայն, զիտել տալով թէ եզած սրբազրութիւններ Անկլիքան եկեղեցւոյն նը-կարագիրը այլայլու բնոյթ մը ունէին: Քէնթթագրիի Արքեպիսկոպոսը ստիպուեցաւ այդ զիտողութիւնները ներկայացնել եպիսկոպոսական ժողովին, որ քննեց զանոնք և ըստ այնմ բարեփոխեց Աղօրագիրը, որ դարձեալ գնաց Խորհրդարան. և երբ կը զրենք այս տողերը, չենք զիտեր թէ այս անդամ պիտի ընդունուի՛ կամ թէ ժողովուրգը կը հպատակի՛ ատոնց:

Այս բացատրութիւններ ցոյց կուտան թէ Անգլիայ Թագաւորին պարտքն ու պաշ-տօնն է (իր Առողջապահին միջոցաւ) հսկել պետական եկեղեցւոյն վրայ և տեսնել թէ Եկեղեցական կանոններ կը զործադրուի՛ կամ թէ ժողովուրգը կը հպատակի՛ ատոնց:

Անզիսոյ Թագաւորը ուրիշ կարեր կարգադրութիւն մըն ալ կ'ընէ իր հկեղեցւոյն մէջ . — երբ վախճանի վիճակի մը հայրակապոսը, Թագաւորը կը խորհրդակցի իր Վարչապետին հետ (և անպաշտ կերպով կամ իրքեւ կենցազագիտական հարկ, առնելով նաև Քէնթրալըրի Արքեպիսկոպոսին կարծիքը) կը նշանակէ յարմար անձր, որուն վրայ ընտրութիւն կը կատարէ վիճակին Մայր Եկեղեցւոյն կանոնիկուածողովը (Chapter):

Իսկ Անկիքան եկեղեցին իր կողմէ պաշտօնապէս անդամներ ունի Մարդկարանին մէջ : Այսպէս՝ Կարտերու ժաղավին մէջ 24 եպիսկոպոսական աթոռ ունի Եկեղեցին . առողջմէ հինգը հաստատապէտէ կը պատկանին Քէնթրալըրիի, Եօքքի Արքեպիսկոպոսներուն և Լօնտոնի, Վինչէսթըրի և Տրբամի եպիսկոպոսներուն . իսկ մնացած 19 աթոռները կը գրաւեն ուրիշ աթոռներու եպիսկոպոսներ՝ երիցութեան կարգով :

Քէնթրալըրի Արքեպիսկոպոսը, Թագաւորին բացակայութեան, անդամն է այն խընթամակալութեան, որ Թագաւորին պաշտօնը կը կատարէ պետութեան զլուխը :

Պետութիւն և Եկեղեցի՝ իրարու հանդէս՝ զրամական սեէ յանձնառութիւն չունին . բայց Եկեղեցիներ ունին իրենց եկամուտի ազգիւրները, որոնց մէջ կարեոր տեղ կը ըսննեն հաստատացեալներուն կամաւոր նուէրները, և կը պահնեն իրենց կալւածները :

Գիտենք որ Անզիսիական պետութիւնը, 20րդ դարու մէջ, ամէնէն աւելի լաւ կազմակերպուած և ամէնէն աւելի զօրուոր Ասհմանազգական Կառավարութիւն մը ունի : Գիտենք նաև որ արգի Քաղաքակրթութեան զիմաստոր կազմակերպիչն է Անզիս, և Անզիս կրօնական երկիր մըն է, անզիս կրօնական ժողովուրդ մըն է, բազմաթիւ յարանուանութիւններով, և պետութիւնը պաշտօնապէս Քրիստոնեայ է . այսինքն՝ կրօնական է, և կրօնքը և Եկեղեցին ամեննեին արգելք չեն եղած երկրին յառաջդիմութեան և պետական զօրութեան հմայքին : Եւ Եկեղեցին չէ՛ նկատուած իր ու պետութիւն մը պետութեան մէջ կամ կառավարութիւն մը կառավարութեան մէջ : Ընդհակառակն, կրօնքը մէծապէս օգնած է Անզիսյ, ներսէն և զուրսէն ներսէն, Աւետարանին ազգեցութեամբ, Անզիս կերտուած է ամուր բարյականով մը և անհամական ու ընկերային կեանքին մէծութեան բարձրագոյն սկզբունքներով : Եւ որովհետեւ Անզիս ընդարձակ զարգականութիւններ փառու ու կառավարութիւն պետութիւն մըն ալ է, այդ պատճառով զոր ունի այլազան կրօններու և զաւանութիւններու հետ, որոնց ամէնքն ալ ազատ թողուած են իրենց հաւատքին և պաշտամունքին մէջ, և կրօնական այս ազատութեան մէջ ապահովուած է ամբապետեալ ազգերու և ժողովուրդներու ներքին խազապաւթիւնը, որ ազիսը է Անզիսյ զուրսէն ստացած զօրութեան :

Ահաւասիկ պետութիւն մը, որ թէե թագաւորութիւն մըն է, բայց սահմանադրական է, և իրական ժողովրդապետութիւն մը, առանց ըլլալու խուժանափառութիւն մը, առանց ըլլալու նաև տեսակ մը սահմանափառութիւն (Oligarchie) բանուորներու անունով : Վասն զի իրողութիւնը այն է որ կառավարական սեէ ձև, ի՞նչ ալ ըլլայ ատոր անունը, կառավարութիւնն է ժողովուրդի զաւակներուն ընտրանիին :

Իսկ Անզիս հարուստ է իր ընտրանի զաւակներով, և Անզիս ատոր համար իր պետական զօրութիւնը, իր ապահովութիւնը, իր քաղաքակրթութեան տարածումը, և հետաւոր երկիրներու վրայ իր գերիշխանութեան տեսականութեան զարտնիքը զտած է ժողովուրդներու կրօնական ազտառութեան մէջ :

Զենք կրնար գուշակել հետաւոր ապագան, բայց տարիներու փորձառութիւնը ցոյց կուտայ թէ երջանիկ' է անզիսիական պետութիւնը իր կառավարական զրութեամբ, եւ այս ալ ցոյց կուտայ թէ կրօնքը սեէ կերպով արգելք չէ ժողովրդական զարգացումին և պետական բարգաւաճման թէ՛ Անզիսյ բնիկ տան մէջ և թէ՛ զարգավայրերու մէջ :

Քարով Ամերիկայի, ուր թէե կրօնքը բացարձակապէս ազատ է, և թէպէտ Ամերիկան Դաշնակցային Պետութիւնը սեէ կապ չունի սեէ Եկեղեցին հետ, բայց ամերիկան պետութիւնը պիտի և ըլլայ Քրիստոնեայ . այսինքն Ամերիկա իրրե պետու

թիւն, ո՞չ անկրօն կրնայ ըլլալ, ո՞չ ալ այլակրօն, այլ միայն Քրիստոնեայ: Ասիկա բարոյական սկզբունք մըն է Ամերիկայի համար, և այս սկզբունքով է որ բազմակնութիւնը արգիլուած է Ամերիկայի մէջ: Խորոշ մը, ըստ օրինի, երկու կամ աւելի կնիկներով չի կրնար Ամերիկա մասնիւ: Այս հիման վրայ էր նաև որ նոյն խոկ Եռութեան նահանգը, որ մասնական էր, չիրցաւ ամերիկան դաշնակցութեան մէջ մտնել, մինչեւ որ չհրաժարեցաւ բազմակնութիւնը (1890):

Ամերիկայի մէջ ուն եկեղեցի պէտք է արձանագրուի կառավարութեան մօտ և պատօնապէս ձանցաւի իրրե ընկերային կազմակերպութիւն, որպէս զի կարող ըլլայ կալուած առաջնական էր, չիրցաւ ամերիկան դաշնակցութեան մտնել:

Երբ պաշտօնապէս արձանագրուած եկեղեցիի մը անգամները թողաւն իրենց այդ եկեղեցին և յարին ուրիշ յարանուանութեան, չեն կրնար իրենց նախոկին եկեղեցւոյն կալուածները միասին տանիւ: Կառավարութիւնը օրէնքի ուժով թոյլ չի տար, կը պաշտպանէ նախոկին եկեղեցւոյն կալուածատիրութեան իրաւունքը:

Ամերիկայի մէջ կառավարութիւնը չի միջամտեր զուտ կրօնական վէճերու, հերիք է որ ատոնք չխանգարեն հանրային ապահովութիւնն ու խաղաղութիւնը: բայց կը միջամտէ կարուածական խնդիրներու և վէճերու, վասնզի ատոնք կապ ունին երկրի քողաքային օրէնքներուն հետ: — Ամերիկան եկեղեցիներու բեմերէն, ի հարկին, ամէնէն խիստ քննազատութիւններ կրնան ուզզուիլ կառավարական սխալներու կամ թերութիւններու զէմ: Ամերիկան պիտութիւնը խօսքի և զրչի ազատութիւնը լիովին ապահոված է երկրին մէջ, հերիք է որ այդ ազատութիւնը չարաչար չզործածուի և չփրտովէ երկրին ապահովութիւնը և խաղաղութիւնը:

Ամէն եկեղեցի իր կանոնը ունի, ունի՛ նաև իր ատեանը, և ազատ է դրամ հանգանակերու կամ ժողովերուն համար:

Ամերիկան ալ, ինչպէս կը տեսնուի այս տեղեկութիւններէն, հակառակ Անգլիոյ, թէն չէ կոսուած ուն եկեղեցիի, բայց ողիով քրիստոնեայ է և յարանուանութեամբ ալ՝ բոլորական, բասին ամէնէն ազատ իմաստով: Եւ կրօնական այդ ազատ ողին է որ կրօնքը կը սիրցնէ ամերիկացիին, այդ երկիւզամ, բարեպաշտիկ ողին, ազնիւ, յառաջդիմական, որով ինքզինքը կը բարացուցէ Ամերիկա և ինքզինքը կ'ինքնորոշէ այս ժամանակի ազգերուն և պետութիւններուն մէջ, իր զարմանալի կրօնակրօնութեամբ, իր անմցելի ճարտարարուեստով, իր զործնական գաստիարակութեամբ և իր անսպառ հարստութեամբ, որ գժրախատաբար զիռ չէ տարածուած ժողովրդական խոնարհ խաւերու մէջ, թէև ատօր փօխարէն կառավարութիւնը ժողովուրզին ընդհանուր զատիշակութիւնը և հանրային առողջութիւնը ապահովելու, մտսնաւորապէս մահուկներու մահը արգիլու համար, ամէն հնարաւոր միջոցները ի զործ կը զնէ:

Ամերիկայի մէջ բազմաթիւ եկեղեցիներու ազատ զոյութիւնը ուն արգելք չէ եղած Ամերիկան պետութեան ծրագիրներուն զործադրութեան: Պետութիւն և եկեղեցի զիրար կը յարգեն, բայց իրարու զործին չեն խաւուիր:

Ցանկալի՛ էր անշուշտ, և շա՛տ ցանկալի՛ որ խորհրդային երկիրներու մէջ ալ տիրէր Ամերիկան ազատութիւնը եկեղեցւոյ զործերուն, և ինչպէս որ եկեղեցին չի խաւուիր ողեւութեան զործերուն, նոյնպէս պետութիւնը չխաւուիր եկեղեցւոյ զործերուն, բացարձակ չէզոգութեամբ:

Մինչ Խորհրդային Ռուսաստանի և անոր յարակից երկիրներու մէջ — Հայաստանն ալ ատոնց կարգին — կը միջամտեն եկեղեցւոյ զործերուն, և կը միջամտեն, ինչպէս որ կանխեցինք զիտել տալ, խորհրդային դրուքան հիմնական սկզբունքներէն մէկուն անունով:

Եկեղենք անզամ մըն ալ թէ աւելորդ է այս մասին վիճիլ և ըսել թէ խորհրդային երկիրներու մէջ ազամ է կրօնքը, եկեղեցին, և ժողովուրզին խիզճը չի բռնաբարուիր, եւայլն, եւայլն:

Մենք բացատրեցինք արգէն և ցոյց տուինք թէ խորհրդային սկզբունքով իսկ խոր-

հրդային երկիրներ չեն հանդուրմեր կրօնքի և եկեղեցւոյ զոյսթեան, այնպէս հաւատալով թէ կրօնքը իր կազմակերպութեամբ՝ պետութիւն մըն է պետութեան մէջ, կամ կառավարութիւն մը կառավարութեան մէջ և այդ հաւատքն է պատճառը որ հսկեար իշխանութիւնը չի հանչուիր և եկեղեցւոյ կալուածները կը գրաւուին, և եկեղեցւոյ հանդէս ուր և համակրանք տածուննը, ուեւ կերպով ու միջացով կը գրկուին քաղաքային պաշտօններէ և զիւրութիւններէ գործ աշխարհին մէջ:

Իրողութիւնը այս և այսուիս ըլլալով Խորհրդային երկիրներու մէջ, անոնք որ, զոր օրինակ, Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը կը գատափեան իրրե հաւածիչ Հայց, Եկեղեցւոյ և կամ անոնք որ հակառակէն կը պաշտպանն զայն, ըսելով թէ Ա. Հայաստանի կառավարութիւնը ազատ ձգած է եկեղեցին և չի բանարարեր հայ ժողովրդի խզմին ազատութիւնը, եւայն, երկու կողմէնը ալ հակառակ են իրողութեան մէան զի Ա. Հայաստանը, իրրե մասը Ա. Խոհոստաննի, չի կրնոր չեղիւ խորհրդային սկզբունքներէն և կերպիքն: Խորհրդային երկիրներու մէջ սկզբունքը, մտայնութիւնը, գործելու կերպերը միեւնոյն են, և այդպէս կրնան ըլլալ միայն:

Մեզ համար աւելի լաւ է իրողութիւնը զիանալ իր մերկութեանը մէջ, քան թէ ինքնախար ըլլալ և ասոր համար զէա ընկել:

Անշուշտ կրնայ ասարկուիլ որ, եթէ Հայաստանեաց Եկեղեցին ազատ չէ Ա. Հայաստանի մէջ, ի՞նչպէս ուրիմն Ազատ Եկեղեցի մը կը թոյլարուի, իր թերթով, եւայն Շատ պարզ է ասոր պատասխանը.—վաղը Եթէ լուսի թէ Ա. Հայաստանի մէջ, Մայր Աթոռոյ քթին տակ, այսինչ կամ այսինչ յարանուանութիւններ յաջողեր են կողմակերպուիլ, մի՛ զարմանաք: Այդ թոյլարութիւնները ժամանակաւոր հանգամանք ունին և ուզուած են Մայրենի Եկեղեցւոյն զէմ, չլատէլու հայ ժողովուրդին կապը Մայր Աթոռին հետ և անդամալուծելու համար Մայր Աթոռը ինքն իր մէջ: Այսու ամենայնիւ կարելի է ըսել թէ Խորհրդային երկիրներու մէջ զարձեալ Ա. Հայաստանն է որ կեղրանին առջն կը նկատուի ամենին թայլը՝ հակակրան պայքարին մէջ: Մենք իմացանք շատ հաւասարի ազգին մը թէ վերջին Միւնորհնեքի հանցէսին առթիւ կշժիածնի մէջ հաւաքուած Հայց հոծ բազմութիւնը և արտայայտուած կրօնական ոզին այնքան ու չպրաւ եղած է որ Մոսկվայի կառավարութիւնը զիտողութիւնը ըրած է Երեւանի կուագարութեան թէ մինչև հիմայ չէ կրցած ընկճել այդ ոզին Հայ ժողովուրդին մէջ:

Եւ որպէսզի Խորհրդային երկիրներու ժողովուրդներուն մէջ թուլայ այդ ոզին, որպէս զի այդ ժողովուրդներ միայն ու միայն Խորհրդային սկզբունքներով զաստիարակուին, թոյլ չեն ասոր որ արտասահմանի կրօնական եւայն թերթերն ու հրտարակութիւնները Խորհրդային Երկիրներին ներս մտնեն և ատրածուին ժողովուրդին մէջ:

Այս իրողութիւնները մատնանիշ բրինք՝ ցայց տալու համար թէ Խորհրդային Երկիրներու հիմնական սկզբունքներէն մէկն է կրօնքին և կրօնական հաստատութեանց կազմակուծումը: Մնացած անգամ մըն ալ ըօննք, ժամանակի խնդիր է: Եթէ խորհրդային կարգեր այսպէս արեապետն և տեւեն, Խորհրդային երկիրներու մէջ հառնող նոր սերունդներ զաղափար պիտի չունենան Աստծուոյ և կրօնքի մասին: Երբ օր մը իրագործուի այդ գժբախտութիւնը, այն ատեն պիտի չեշտուի պատճառութեան մէծ փորձառութիւններէն մէկը, այսինքն՝ անկրօն, անաստուած պիտութիւններ կանգուն պիտի չմիան և իրենց իսկ մէջ պիտի կործանին: Բայց մենք կը հաւատանք որ անպարտելի՝ Եւեստարանին թաղաւորութիւնը, և զժոխքի զուռներն իսկ չեն կրնար յաղթահարել զանոնք:


Կրօնքին մարդկայնական բարձր սկզբունքներն են որ կ'ստեղծեն այլասիրութիւնը, ընկերային հաւասարութիւնը, յարգանքը օրէնքին և կարգուկանոնին: Խորհրդային կարգեր կը զօրացնեն հստակութիւնը, ըլլայ անհատական, ըլլայ հաւաքական, կը խորտակեն յարգանքին նուիրական կարգերը ընտանեկան և ընկերային կհանքի մէջ: Աւետարանն է որ հաւասարութեան սկզբունքը դրաւ մարդկային ընկերութեան մէջ: Առուրբն Պօղոսն է որ չեշտեց ուժգին՝ այդ սկզբունքին զարծնականութիւնը՝ երբ ը-

սաւ թէ քրիստոնեաներու մէջ մեծ ու փոքր չկայ, ծառայ և տէր չկայ, հրեայ և հետանոս չկայ, այր մարդու և կին մարդու մէջ տարբերութիւն չկայ, այլ ամենքը հաւասար են իրարու, ամենքը մէկ են Յիսուս Քրիստոսի Աւետարանով:

Մէնք մեր կատարած ուսումնաբրութեան իրենք կնիք պիտի ըսենք թէ Հայուատանեայց Եկեղեցւոյ պատմութեան մէջ, ինչպէս նաև մեզի ժամանակակից Պօրօնկիկով և Ազգային Սահմանադրութեամբ կառավարուած Հայց. Եկեղեցւոյ մէջ Եկեղեցւոյ և Պետրոսի բաժանման խնդիր յի կառ և յէր կրհար ըլլայ:

Բայց Հիմայ, խորհրդային կարգերու հաստատութեամբ երեւան եկած է պետութեան քանդիչ միջամտութիւնը Եկեղեցւոյ զրծերուն: Աւեմն աւելի շիտակ պիտի ըլլար ըսել, Պետրիւնը պիտի յէ որ միջամտ Եկեղեցւոյ զարձերուն, ունի կերպով, ուղղակի կամ անողողակի, յայտնի կամ լուելամ, այլ պէտք է պահէ բացարձակ չեզոքութիւն, և եթէ ուզէք՝ անտարբերութիւն: Կամ ըրջելով Հայց. Եկեղեցւոյ գերարերութեամբ անիմաստ կերպով կերարիւած բանածեւը, պիտի ըսէինք որ պիտի կ Պետրիւնը բամենի Եկեղեցիկն ճիշդ այնպէս ինչպէս եղած է Ամերիկայի մէջ:

ՊԵՏՐ



ԱՌԱՋԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆՆԵԽԱՅՑ ԵԿԵՂԵՑ ԵՎ ԵՇԵՑ ԿԱՅՑ

(Հ. Վ. Հացունիի Երկրորդ յօդուածին առքիւ)

Պ.

ՍԱՆԱՏՐՈՒԿ ՀԱՅՈՑ ԹԱԴԱԿԱՐՈՐ

Հ. Վ. Հացունին Սահմատուկի և որդւոյն անունները նոյնացնելով արտաքին պատմութեան մէջ Սեւերովի մը հետ, Բրդ գարու մարդիկ կը հոչակէ զանոնք:

Մտոյդ է որ մեր ազգային պատմութեան թերիները, չփոթները և հակասութիւնները անուրանալի են, մանաւանդ երբ ատոնք բազգատուին արտաքին պատմութիւններու հետ— թէւ տարբեր խնդիր է թէ այր արտաքին պատմազիրներ ո՛րչափ ճիշտ և անաչառ եղած են Հայոց մասին: Գաթրընեան, Գարագալ գնահատելի և մեծ աշխատանք կատարեցին ոյդ արտաքին ազգիւթերը ուսումնասիրելու և ատոնց մէ մեր ազգային պատմութեան նիւթերը քաղելու զործին մէջ: Իսկ Գոկա. Հ. Յ. Սահմատուրիան, Հ. Վ. Հացունիի միարանակիցը, սիրուն հատորիկով մը (Քաղաքական Գերարերութիւններ ընդ մէջ Հայաստանի և Հոռովայ, 1905 Ն. Բ. միջեւ 428. Յ. Բ. Տպ. Վենետիկ 1912) տուաւ մեզի նոր համառա պատմութիւն մը այդ ըրջանի համար:

Արդ՝ նայելով Գաթրագալի և Սաստուրեանի գրածներուն Սահմատուկի վրայ, իրաւունք ունինք յայտարարելու թէ Հ. Վ. Հացունին ըսածները Սահմատուկին «հռովմայեցի Սեւերովի մը» հետ «կտառուած» կամ նոյնացուած ըլլալուն նկատմամբ, վիճելի են բոլորովին:

Հստ Գաթրագալ՝ Սահմատուկը պիտի ըլլայ «եղբայրն Փարամանայ, Մինրդա Վիր, զոր կացոյց Տիրեր ի վերայ Հայոց 135—45), և այս յայտնի է մանաւանդ յազիողորմ վախճանէ նորա, կնոջն և որդւոյ» (Քնն. Պատ. 273, 275):